

ՀԱՅ ՄՏՔԻ ՏՕՆԸ

Գեղեցիկ առաջարկը զոր լէօ անցեալ տարի ներկայացուց հայ հասարակութեան, մօտ է իրագործուելու : Տարւոյս ընթացքին մէջ պիտի տօնուի հայկական տպագրութեան չորսնարիւրամեակը :

Այս յորելեանը մէկէ աւելի աեսակներով նշանակալից պիտի ըլլայ և կարեոր :

Նախ՝ չորսնարիւրամեայ տարեդարձին առթիւ՝ մինք մեր երախտագիտութեան հարկը պիտի հատուցանենք այն առաջին Հայերուն որ կիւթթեմպերկի վսիմ գիւտը մեր մէջ մտցնելով՝ մեր գրականութեան պահպանման, զօրացման, տարածման նպաստեցին : Մենք անոնց մեր երախտագիտութիւնը պիտի յայտնենք նաև անոր համար որ անոնք, այդքան փութկոտորէն ընդգրկելով այդ գիւտը, փայլուն ապացոյց մը եւս աւելցուցած եղան այն փառտերուն վրայ որ կը հաստատեն թէ Ասիոյ մէջ արեւմտեան քաղաքականութիւնը ամենէն շուտ ըմբռնող և իւրացնող ցեղերէն մին է Հայը :

Մենք՝ այս առթիւ՝ տօնելով այդ առաջին հայ տպագրիչները, պիտի տօնենք նաև բոլոր մեծ վասակաւորները հայ տպագրութեան : Ես փափաքելի և պատշաճ կը զանեմ որ հայկական տպագրութեան այս չորսնարիւրամեակի յորելեանին կցուի նաև հայ տառերու գիւտին և մեր գրաւոր մատենագրութեան առաջին հիմնագիրներուն յիշատակին փառաւորումը, որով և այս յորելեանը կը դառնայ Հայ Մտքին Տօնը, այսինքն մեծագոյն յորելեանը որ մեր մէջ կատարուած ըլլայ : Ինչքան փառաւոր ու շքեղ կերպով տօնենք զայն՝ քիչ է : Պէտք է մեր ամբողջ սէրը, յարգանքն ու խանդավառութիւնը շռայլենք՝ մնձարելու համար մեր այն նախնիքը որ մեզի պարզեւեցին գիր, գրականութիւն, տպագրութիւն, որ հետեւաբար մեզի տուին մարդկաւթեան մէջ իրը մտաւոր տարր պատուաւոր տեղ մը գրաւելու կարելիութիւնը : Մեր ունեցած միակ իրական ուժն է, մեզի մնացած միակ ինչքն ու մեծութիւնն է, որ պիտի տօնենք :

Թէ յորելեանը ի՞նչ ձեւով պիտի կազմակերպուի, առավ չէ որ կ'ուզեմ ըզբաղիլ հոս . կարգագիր մասնածովով արգէն սկսած է իր խորհրդական նիստերը Թիֆլիզի մէջ, և ան անշուշտ ամէն ինչ պիտի ընէ, որպէս զի այդ յորելեանը ամեն կերպով արժանի ըլլայ այն վսիմ գաղափարին որ պիտի տօնուի : Կովկասեան լրագրաց մէջ աեսայ որ արգէն շատ շահեկան ծրագիրներ առաջարկուած են : Եսանդ ու ոգեւորութիւն երեւան կուգայ ուրեմն առաջին օրէն : Թրքահայ թերթերն ալ, թէ երկրին մէջ և թէ արտասահմանի գաղութներու մէջ, տաք շեշտերով կը խօսին այդ մասին : Երանի՛ թէ այդ ընդհանուր ոգեւորութիւնը պահպանուի մինչեւ վերջը և յորելեանին ներկայ գանուին աշխարհիս ամէն կողմի հայ հատուածներու ներկայացուցիչներ, և տօնը ունենայ խկապէս համազգայն հանդիսաւորութեան մը բնոյթի :

Ասոնց վրայ չէ որ սակայն կ'ուզեմ ծանրանալ այս յօդուածին մէջ, ես կը փափագիմ ուսումնակալ ոսյն յորելեանի հարցը ուրիշ աեսակէտով մը, որ զայն աւելի եւս կարեւոր ու նշանակալից կը կացուցանէ : Ամէն կողմէ կը յատնուի

շատ գովելի և բնական իղձ մը , այն է այս յորելեանին առթիւ հիմնել ազգային «Գրական Փօնդ» մը .—ահա այս մտախն է որ կը ցանկան մը թելադրաւթիւնն ներ ընել :

* * *

«Գրական Փօնդ» մը հիմնելու գաղափարն արդէն մէջտեղ դրուած է . բայց ի՞նչպէս կարելի է գոյացնել ասոր համար հարկ եղած գումարը , և ի՞նչպէս պէտք է կարգագրել անոր զործունէութիւնը , այս մասին մտքերը գեռ անորոշ են :

Անցուշտ յորելեանի առթիւ պիտի ձեռնարկուի ընդհանուր հանգանակութեան : Բայց ես կը վախնամ որ հանգանակութեամբ չգոյանայ այն սառւար գումարը որ հարկաւոր է հայ գրականութիւնը իր նիւթական ողորմելի կացութենէն քիչ շատ լրջօրէն ազատելու համար : Մեր հաստիակութիւնը իր ամենախոչըր մեծամասնութեամբ գեռ կը վաճառի այն նախնական մտաւոր վիճակին մէջ որով հանրային գործի մը կ'օգնեն միայն այն պարագային երբ ան մարդասիրական կամ կրօնական բնորդ՝ մը ունի : Հայը դրամ կուսայ եկեղեցիի , հւանդանոցի , որբանոցի , աղքատախնամ բնկերութեանց , սկսած է—եւ այս ուրախառիթ երեւոյթ է—գրամ տալ նաեւ դպրոցի համար , բայց ազգային գրականութեան և գեղարուեատի գարգացմանը լայնօրէն , լրջօրէն օգնելու պէտքը գեռ չէ ըմբռանած ինչպէս որ պէտք է և ինչպէս որ վազուց ըմբռանած են եւրոպական մեծ ազգերը : Ատենով կային գոնէ մեկենամեր , որոնք՝ մերթ անկեղծ գրասիրութեամբ , մերթ փառասիրութեան համար , կ'օգնեին գրական և գեղարուեստական գործիւներուն : Հ . Արսէն Բագրատունի իր հսկայ գործը կարողացած է ի գլուխ հանել՝ չնորհիւ իր հանճարին , բայց չնորհիւ նաեւ Տիւղեանց ուժեղ ու մշտական աշակցութեանը : Թովմաս Թերզեան մը իր սկզբնաւորութեան շրջանին օգնութիւնը վայելած է Յակոբ պէտ Պալեանին : Այսոր , չտփագանց քիչ են մեր մէջ այդպիտի մեկենամեր , իսկ հասարակութիւնը իր հաւաքական աշակցութեամբ այդ մեկենամերուն տեղը չէ բռնած տակաւին : Հանգանակութիւնները որ կը բացուին ինպաստ գեղարուեստական կամ գրական ձեռնարկներու , կա՛մ կը վիճին և կա՛մ կը յանգին խոճալի արդիւնքներու : Տեսէք Արովեանի յուշարձանին հանգանակութիւնը , կովկասի Հայոց Հրատարակչականին հանգանակութիւնը , ևն . . . Միայն Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերութեան յորելեանին առթիւ բացուած հանգանակութիւնը բարական յաջող արդիւնք մունեցաւ , գլխաւորապէս որովհետեւ անօր մէջ մարդասիրական խորդ մը կար . ծեր , անկար , կարօտ ու սուցիչներու օգնելու վրայ էր հարցը : Գալով Թրքահայոց , ա՛լ աւելի խեղճ է կացութիւնը : Տիգրան Երկաթի անունը Թրքահայոց ամենէն յարգուած ու սիրուած անուններէն մէկն է , և սակայն արքի մը առաջ Արտաշէս Յարութիւննան Բիւզանդիոնին մէջ երբ առաջարկեց հանգանակութիւն մը բանալ այդ վաղամեռիկ տաղանդաւոր գրագէտին և գործիչն ֆրանսիրէն գրուած քները հատորի մը մէջ ամփոփելու համար , մէկ Հայ մը միան արձանագրուեցաւ հանգանակութեան համար , և այդպէտով փակուեցաւ հանգանակութիւնը . . . Թրքահայոց Հրատարակչականը երկու առիթէ ի վեր որպէս թէ կազմուած է , հանգանակութիւնը որ բացուեցաւ ի նպաստ անոր , գրեթէ ոչինչ տուաւ . և առաջին գիրքը , որուն հրատարակումը ձանուցուած էր մէկաւէկս ատարիէ ի վեր , գեռ չէ կրցած լոյս տեսնել :

(*) Էսու տասած է այդ զիրը , դժբաղաբար շատ մը տեսակէաներով մեծ պատիւ չի բերել Հրատարակչականին :

Ողբացեալ Փիէր Քիշեառի մահուընէն քիչ յետոյ, պոլսեցի Հայուհի մը՝ տիկին Եւգինէ Շահնազար, Ազատամարտ թէրթին մէջ առաջարկեց հանգանակութիւն մը բանալ Քիշեառի արձանը կանգնելու համար, ամիսուկէս անցաւ անկից ի վեր, ու 60 ֆրանք միայն գոյացած է, միդիալն 60 ֆրանք . . .

Կարելի է ուրեմն վախնալ որ այս գրական ֆօնդի գաղափարին համար բացուելիք հանգանակութիւնն ալ մեծ արդիւնք մը չտայ: Ահա ինչու, հանգանակութիւն բանալն անհրաժեշտ նկատելով հանդերձ, և մաղթելով հանդերձ որ գէթ այս անգամ մեր վախերն ու կասկածներն ի դերեւ ելլեն, և հետեւեալ առաջարկութիւնը կ'ընեմ: Կազմուելիք «Գրական ֆօնդ»ին տալու համար ստուար ու մշտական զօրութիւն մը, չորսհարիւրամեակի յորելեանի հազմակերպիչները թուզ գիմին մեր ազգային մեծ հաստատութեանց և ընկերութեանց և հրաւիրեն զանոնք տարեկան որոշ գումար մը իրը նպաստ յատկացնել «Գրական ֆօնդ»ին: Թէ գրականութիւնը ազգի մը ամենէն էական ուժը, անոր գոյութեան հիմունքն ու խմատըն իսկ կը կազմէ, այս մասին մինչեւ անգամ ներելի չէ վիճիւլ ինչու ուրեմն մեր ազգային գրականութիւնը զօրացնելու, զարգացնելու, ծաղկեցնելու կոչուած հիմնարկութեան մը կանոնաւորապէս չօգնեն մեր արդէն իսկ գոյութիւն ունեցող հաստատութիւններն ու մարմինները, Մայր-Աթոռը, Պոլսոյ Հայոց Պատրիարքարանը, Կաթոլիկ Հայոց Պատրիարքարանը, Բողոքական Հայոց Ազգապետարանը, Կովկասի Հայոց Բարեկործականը և Կուլոռուականը, իր կեզբանատեղին Եգիպտոս ունեցող Հայկական Բարեկործական Ընդհանուր Միութիւնը, Փեթերսպուրի Հայոց եկեղեցին, եւալին (*): Այսպէսով պիտի կարենար կազմուիլ տարեկան պատկառելի և ապահով եկամուտ մը, որով «Գրական ֆօնդ»ի հիմնարկութիւնը կարող պիտի ըլլար լուրջ զործ տիսնել:

Գալով հանգանակութեան, այդ մասին եւս առաջարկ մը ունիս: զիմում ընելով հանդերձ մեր հարուստներուն, մեր միակ յոյսը հարուստներու վրայ գնելու հին սխալը պէտք չէ զործել նորէն: պէտք է միջոցներ ձեռք առնել, որպէս զի ազգին բոլոր գասակարգները մասնակցին հանգանակութեան: Օրինակ, ինչո՞ւ Մայր-Աթոռն ու Պոլսոյ Հայոց Պատրիարքարանը այս յորելեանին առթիւ պաշտօնապէս շրջարերական մը չուզարկիս բոլոր մեծ ու փոքր հայ եկեղեցիներուն, որպէսզի այդ յորելեանին օրը կրօնական արարողութեամբ եւս տօնելով հայկական սպագրութեան հիմնորկութիւն և հայ տառերու գիտին յիշաւակը՝ բոլոր եկեղեցներուն մէջ մասնաւոր «անակ մը պարտի» ի նպաստ «Գրական ֆօնդ»ին: Ինչո՞ւ միենայն տաեն մեր բոլոր գպրոցներուն մէջ՝ հոգարաձութիւնները հանգանակութիւն ըբանան, բացարեկութիւն աշակերտներուն այդ մեծ տօնին նըշանակութիւնը և հրաւիրելով որ ամենին ալ մասնակցին այդ հանգանակութեան, հոգ չէ՝ մէկ կամ երկու զուրուշով (**): Ահա այն տաեն տօնն ու հանգանակութիւնը պիտի ըլլային իրօք համազգային:

(*) Այս իշխուած հիմնարկութիւնն ըէն ոմանք ունին լայն միջոցներ, այլր ինչպէս Պոլսոյ Հայոց Պատրիարքարանը (զէթ այժմ), աղքատ են, բայց սկզբունքի հարց մըն է ոք կը զնեմ հոս: Պոլսոյ Հայոց Պատրիարքարանը կարող է սկիբոնիք փոքր զումար մը տալ, յետոյ երբ իր միջոցներն ընդունին աւելին՛ իր նախատին քանակը: Կարութքն ան է որ Պատրիարքարանը ու Մայր-Աթոռը այս կամ այն չափով օգնելով «Գրական ֆօնդ»ին, այս նոր հիմնարկութեան ազգային մեծ նշանակութիւնը պաշտօնապէս շնչառեն ու նուիրագրծեն:

(**) Երբ ժիւլ Վէրն վախճանեցաւ, անոր արհանը կանգնելու համար կազմուած մպամախումբը

Ու թող չըսեն թէ ասի՞ւա գործնական չէ։ Մեկդի գնենք մեր թուլութիւնը՝ զանգաղութիւնը, եռանդի ու մեթօնափ պահապը, թող ինչ որ կառաջարկեմ՝ լու կազմակերպուի, թող բարի կամք ցոյց տրուի ամենաւն կողմէ, մանաւանդ մեր պաշտօնական մարմիններու կողմէ, և պիտի տեսնուի որ կարծուածէն ուեկի գործնակ ան է այս առաջարկը։

* * *

Ուրիշ և նոյնքան կարեւոր հարց մը՝ ընտրութիւնն է այն գործադիր մարմնոյն, որ պիտի կազմակերպէ «Գրական ֆօնդ»ի հիմնարկութիւնը և հաւաքուած գումարին գործածումը պիտի դեկազարէ։

Ամենամեծ գումարը՝ մնյարմար մարդոց ձեռքը կրնայ ամուլ մնալ, կամ տալ չնչին օգուտ, մերթ նոյնիսկ վնասաբեր զառնալ։

Օրինակի համար, կովկասի Հայոց Հրատարակչականը մօտ երեք տարի է որ վերահաստատուած է, բայց Շիրվանզատէի Արշախին երկրորդ տողագրութենէն ու քանի մը մանր մունք թարգմանութիւններէ զատ՝ ոչինչ տուաւ, ոչ մէկ լուրջ նորութիւն, ինքնատիպ չաճք։ Ասոր պատճառը միայն դրամ քիչ ունենալը չէ, այդ քիչով կարելի էր աւելի կեսանք ցոյց տալ, աւելի խուզարկու, նորասէր, ստեղծագործ, ձեռներէց ոգի երեւան բերել։ Չեմ գիտեր ո՞վ են այն անձերը որ այժմ կը դեկազարեն Հրատարակչականը, բայց արդիւնքն դատելով՝ ստիպուած եմ ենթադրերի որ գործին պահանջած բոլոր յատկութիւններն ունեցող անձեր չեն։

Բայց կայ ուրիշ տեղի բնորոշ՝ օրինակ մը, զոր պէտք է յիշտառակեմ հոս ։ Ղուկասեան եղբայրները բաւական կարեւոր գումար մը տրամադրած են հայերէն լեզուով հրատարակութեանց համար. ահա հայ հարաւաներ որ ինքնարերաբար ընդ տառչ են եկեր մեր գրականութեան նիւթապէս աշակցելու պէտքին և գումար մը յատկացուցեր են այդ նպաստակին. ասիկա հազորուդէպ երեւոյթ մըն է մեր մէջ և մհծապէս գովելի. բայց եկէք տեսէք որ այդ գումարին գործածութիւնը յանձնուած է անյարմար անձերու, որով ան չի կրնար տալ այն բոլոր օշուաբ զոր կարող էր տալ եթէ դեկազարութիւնը լաւագոյն ձեռքերու մէջ ըլլար։ Այդ պարոնները քանի մը տարի տառչ կորոշեն Յովհաննէս Թումաննեանի բանասեղութեանց հաւաքածոն հրատարակել. պատուական որոշում, բայց որուն գործադրութեան մէջ երեւան կը բերեն անպատկառ և աններելիօրէն ամբարտաւան ոգի մը. այդ պարոնները, որոնք ամենքն ալ գրասէր երկրաչափներ, բժիշներ փառատրաններ են, բայց ո՞չ գրողներ, կը կարծեն իրաւունք ունենալ Թումաննեանի պէս հոյակապ բանաստեղծի մը գորութիւնները արքագրելու (իրաւունք զոր պիտի գարձեալ չունենային՝ նոյն իսկ եթէ գրողներ ըլլային), ամբողջ տաներ կը չնշեն, տղեր, բառեր ուզածնուն պէս կը փոփոխեն, և ասիկա կ'ընեն առանց իսկ յալտնելու հեղինակին։ Պագու ասիթ ունեցայ այդ պարոններէն մին տեսնելու, և ըսի իրեն որ անհասկնալի և անընդունելի կը գտնէի իրենց այդ վարմունքը։

որոշեց որ հանգանակութեան պիտի մասնակցէին միմիայն Ֆրանսայի բոլոր գլուխներու աշակերտները, և իւրաքանչիւրը պիտի ասր 10 ասներմ միայն. բայց այնքան բաւ կազմակերպեցին զործը որ Ֆրանսայի բոլոր դպրոցականները մասնակցեցան նանգանդիկութեան, և տասը տանթիմնոցներու շնորհակայտով՝ արձանը կանգնուեցաւ։

տնիկա ամենայն պազարիւնութեամբ պատասխանեց թէ՝ թումանեանը տաղանդաւոր մարդ է, բայց գարզացում չունի, ուստի և կարիք կայ իր գրուածքները «սրբագրելու»։ և կը կարծիմ որ այսպիսի այլանդակ ընթացք ու և է տառին չէ տեսնուած, այն ալ թումանեանի պէս զմալելի բանաստեղծի մը նկատմամբ որ ոչ միայն մեր ամենէն հզօր և ինքնասիալ քերթողական խառնուածքներէն մին է, այլ և շատ աւելի գարզացած, գիտակից և ճարտար գրող է, քան ինչ որ Պագուի երկրաչափները կը կարծին։

Այս օրինակները մէջ բերի, եղրակացնելու համար որ, եթէ նոր հիմուելիք «Գրական ֆօնդ»ին ղեկավարները թիվլիզի Հրատարակչականին վարիչներուն պէս թոյլ կամ Պագուի «ամաթէօր»ներուն պէս ինքնահանաւան և անգատկառ պիտի ըլլան, բաւոզոյն է ոչ յորելիան տօնել, ոչ ալ «ֆօնդ» հիմնել և թողուլ «որ մեր գրողները՝ ինչպէս մինչեւ ցարդ՝ շարունակին «իրենց իւղին մէջ տապիուիլ»։

Անխմաստ պիտի ըլլար անշուշտ այս յուսահատական եղրակացութեան վրայ կանգ ասնել: Անհրաժեշտ է ուրեմն, «Գրական ֆօնդ»ին գործադրող մարմինը ընտրուած ժամանակ, ուշադրութիւն ընել որ անոր անգամներն ըլլան ոչ թէ «ամաթէօր»ներ, այլ գրականութենէ իսկապէս, ներքնապէս հասկցող մարդիկ: «Ֆօնդ»ին նիւթական վարչութիւնը թող յաճնուել գոսասէր «գործի մարդոց», որովհետեւ զուտ մատուրականներն ընդհանրապէս վարչական ձիրք չունին. բայց գրական գործերու և անձերու զնահատումը, անհրաժեշտ է որ միմիայն գրական մարդոցնէ կազմուած մարմնոյ մը յանձնուեի: Ֆրանսական Ակադեմիան և Կոնքուրեան Սկագեմիան «Գրական ֆօնդ»ի նպատակն ունեցող մէծ հստատառ թիւններ են. առաջինը իր արամագրութեան տակ ունի ահազին գումարներ այլ և այլ ճիւղի գրական աշխատաւթիւններ մրցանակավ վարձատրելու սահմանուած, երկրորդը Կոնքուրեի թօղած գրամագլխուն տոկոսով ցկեանս որոշ ամսական մը կը յատկացնէ տասը տագանդաւոր գրագէտներու, որ Ակադեմիային անգամ կ'անուանուին և տորին անգամ մը արձակ գրականութեան ամենէն ինքնատիալ գործին 5000 ֆրանքի մրցանակ մը կը չնորհէ: Այդ երկու հստատառ թեանց եւս անգամները գրական մարդիկ են. առաջնոյն մէջ՝ ճիշդ է որ զուտ գրագէտներու մէծամասնութեան հետ կան նաև նշանաւոր եկեղեցականներ, զինուորականներ, գիւղանագէտներ: Փաստաբաններ, բայց ասոնք իսկ պէտք է միեւնոյն տառին գրահմուտ անձեր ըլլան, գրական գործեր ալ արտադրած ըլլան. իսկ մրցանակներու բաշխումը որոշելու գործը Ակադեմիան միշտ կը յանձնէ իր մէջն մասնախունը մը որ կը կազմուի զուտ գրական անձերէ (*): Գալով կոնքուրեան Ակադեմիային, ան կը բացկանալ տասը անգամներէ, որոնք ամենքն ալ զուտ գրագէտներ են: Ուրեմն, անվիճելի է՝ ըստ իս՝ որ մեր հիմնելիք՝ «Գրական ֆօն-

(*) Օրինակի համար երբ ես իմ Chants populaires arméniens գիրքս ներկայացուցի Ֆրանսական Ակադեմիային, անոր ընտրելիւնը յանձնուեցի Մէզիլոնի, Ֆակէի, Լըմիթի, Երեքն ալ ժամանք, նելինակաւոր գրական բնադրանքունը, եւ այդպէս վառուեցան շնորհել Լանկլուա մրցանակը որ սահմանուած է լաւուցոյն Ֆարգմանութեանց համար: (Խոկ երբ մինչ վեց տարի առաջ Շիրվանցական խաչինդուի դիմելի Պագուի Դուկանաւական Հրատարակչական Ֆամանխունը մինչն առաջարկելով որ համին հրատարակել իմ բանաստեղծութեանց հաւաքածոն, այդ կոկոզավիզ երկրաչափները, առանց իսկ զոնէ ուռահայ նելինակաւոր գրագէտի մը, բանաստեղծի մը, ըննադատի մը կարծիին առնելու, վճռեցին մերմել իմ խնդիրքս):

դ»ին մտաւորական զեկավարութիւնը պէտք է յանձնուի հեղինակաւոր գըագէտներու:

Անհրաժեշտ է որ Գրական ֆօնդին զեկավարութեանը կոչուող անձերուն մէջ չգտնուին կուսակցամբ, կողմնակալ, կրքոս տիպորներ: Ամէն կուսակցականութեանէ վեր պէտք է մնայ «Գրական ֆօնդ»ը, նկատի ունենալով միայն գրականութեան շամբ: Տաղանդը, ինչ ձեւով ալ յայտնուի, ինչ վարդապետութեան, փիլիսոփայութեան կամ զեղեցկագիտութեան ալ թարգման հանդիսանայ, պէտք է գնահատուի, առանց գպրոցի կամ կուսակցութեան նեղ և բանաւոր նկատումներով անիրաւուելու:

* * *

Խնդիրը հիմա կուգայ ճշդելու թէ ի՞նչ պիտի ընէ «Գրական ֆօնդ»ի գործադիր մարմինը, ի՞նչ որոշ ձեւերով պիտի իրականացնէ հայ գրականութեան գարգացման նպաստելու իր նպատակը:

Գործադիր մարմինը պիտի հաստատէ մրցանակներ:

Որպէսպի շփոթութիւններ յառաջ չգտն, լաւագոյն է հաստատել այլ և այլ մրցանակներ՝ որոշ նպատակով. օրինակ, մրցանակ մը՝ տաղանդաւոր սկզնակներու համար. այդ մրցան պիտի մասնակցին միմիշայն գեռ հրապարակ չելած նուրեր՝ անտիպ գրուածքներով. մրցանակ մը՝ բանասիրական պատմական գործերու համար, տպաւած կամ ձեռագիր, ծանօթ մասնագէտներու կամ նորերու արտադրութիւն. մրցանակ մը՝ տարւոյն գրական, վիպասանական կամ բանաստեղծական յաւագոյն գործին համար. մրցանակ մը տարւոյն լաւագոյն թատերախաղին համար, ևւայլն: Մրցանակի տեսակները կը բազմապատկուին արամագրելի տարեկան գումարին համեմատ:

Գործադիր մարմինը պէտք է մերթ ինքն իսկ մրցում բանայ, պուածարկելով նիւթ մը, օրինակ՝ պատրաստել պատմական մանրակրիտ ուսումնականութիւն մը Մեծն Տիգրանի մասին, կամ քննագատական աշխատութիւն մը հայկական ժամանակակից քննարերգութեան մասին. ներկայացուած ձեռագիրներուն լաւագոյնը կը տպագրուի «Գրական ֆօնդ»ի հաշուով և հեղինակը կըստանայ որոշ գումար մը:

Բացի այն մրցանակներէն որ «ֆօնդ»ին արդէն իսկ ունեցած գումարովվ պիտի հաստատուին, գործադիր մարմինը պէտք է ջանագիր ըլլայ գրասէր մեծատուններ հրաւիրել որ իրենց անունով և որոշ նպատակով մրցանակներ հիմնելու համար գումարներ նույիրեն «ֆօնդ»ին: Ֆրանսական Ակադեմիան այցպիսի նույիրատուաթիւններ շատ մեծ քանակութեամբ ունի ստացած. անգամ մը որ այդ «սովորութիւնը» մտնէ մեր մէջ եւս, մեր հարուստներն ալ անշուշտ հետէ պիտի գրաժաւին իրենց անունը յաւերժացնելու համար գրական մրցանակներ հիմնել:

«Գրական ֆօնդ»ը պէտք է օգնութեան հասնի բազմավասարկ հայ գրագէտներուն իրենց նեղութեան կամ հիւանգութեան օրերուն: Երբ հայ բազմարդիւն գրագէտ մը կը վախճանի և իր կինն ու զաւակները թշուաւութեան մէջ կը մնան, «ֆօնդ»ը պէտք է զբաղի անոնց վիճակով, ըստ կարելւոյն անոնց օգնելու հոգածու ըլլայ: Ամէն անգամ որ հայ գրագէտի մը իրաւունքները բանաւորագութեան կամ անոնց օգնելու հոգածու ըլլայ:

բարուած են, «Փօնդ»ը իր բարոյական ու նիւթական միջոցներով պէտք է ճիզ թափէ որ այդ իրաւունքները յարգուին:

«Փօնդ»ը կարսղ է որոշ աշխատառութիւններ առաջարկել (թարգմանութիւն կամ հեղինակութիւն) այս կամ այն հեղինակաւոր գրագէտին՝ որոշ վճարքով:

Մեծ տաղանդ ցաց առւող սկսնակներ երբ յայտնուին, «Փօնդ»ը պէտք է անոնց նիւթապէս օգնէ՝ Եւրոպա երթալու և իրենց գրական զարգացումը ամբողջացնելու համար:

Այս կարգի օժանդակութիւններ՝ դեռ այլ և այլ ուրիշ ձեւերով, «Փօնդ»ը կարող է և պարտաւոր է բերել հայ գրական գործիչներուն: Միայն թէ, այս բուլոն ընելով հանդերձ՝ «Փօնդ»ը բարեգործական ընկերութեան մը բնոյթ ունենաւու չէ երբէք. պէտք է միշտ իր արարքները և գործառնութիւնները «գրականութեան օգնելու» որոշ դոյնն ու ձգտումն ունենան և աղքատութնամ ձեռնարկներու նկարագիրը չտանձնան:

«Փօնդ»ը կարսղ է հրատարակչական բաժին մը եւս ունենալ: Բայց թէ կովկասի հրատարակչականն ու Թուրքիոյ հրատարակչականը պէտք է ձուլուին իրեն հետ, և կամ մնան ու անկախութէն գործեն, ասիկա վիճելի կէտ մընէ: Կարծեմ թէ լաւագոյն է որ երկու հրատարակչականները պահպանեն իրենց անջատ և ինքնուրոյն գոյութիւնը, բայց կապուին «Փօնդ»ին, անոր գործակիցները, անոր ճիշգերն ըլլան:

Գործադիր մարմինը պէտք է նահեւ նախաձեռնակ ըլլոյ, կամ օգնէ անոնց որ նախաձեռնարկ կրլան՝ մեր երկրին մէջ հնագիտական, գեղարուեստական պեղումներու, աջակցի մեր հին գեղարուեստը, գրականութիւնը, պատմութիւնը ամբողջապէս լոյս աշխարհ հանելու նաւերուած ջանքերուն:

Ստուար և բազմակորմանի ծրագիր, զոր սակայն կարելի է շատ լաւ մաս առ մաս գործադրել. կը բաւէ որ գործին հիմքը լաւ դրուի, և ընդհանուր նըսպատակը որոշ գծուի, գործունէութեան միջոցներն ու ձեւերը, թէպէտեւ նոյն նպատակին գիմսղ, լաւագոյն է որ կարելի եղածին չափ այլագան ըլլան, որպէսզի հայ գրական շարժման բոլոր ձեւերն ալ օգտուին այս աղքային մեծ հիմնարկութենէն:

«Գրական Փօնդ»ի գործադիր մարմինը պէտք է, այս բոլորին հետ, և թերեւս այս բոլորէն առաջ, ջանագիր ըլլայ հայ ընթերցողներու թիւը բազմապատկերու: Ինչ որ ունինք իրը «գրասէր հասարակութիւն», շատ սահմանափակ, շատ փոքր, շատ նիհար է, և անբաւական՝ մեր գրական շարժումը պահպանելու, զօրացնելու, անհցնելու: Հայոց ստուար մեծամասնութիւնը չի կարգար. ոմանք—մեծ մասը—որովհետեւ կարգալ չեն գիտեր, այլք՝ բաւական խոշոր բաժին մը, որովհետեւ կարգալ գիտեն, բայց շատ աղքատ են և երկու-երեք ֆրանք չեն կարող տալ գրքի մը, այլք վերջապէս,—և սամնէն ցաւալի մասն է այս,—զարդացած Հայեր են, ունեւոր, համարարանէ երած, բազմաթիւ, և որոնք՝ եթէ միմիայն իրենք ամբողջութեամբ և կանոնառապէս հետեւէին գրական շարժումին, արդէն մեր գրազները շատ աւելի ապահով կացութիւն կունենային, և սակայն հաւցերէն թերթի կամ գրքի սանթիմ մը չեն տար, հայերէն բնաւ չեն ուզեր կարգալ, որովհետեւ կ'արհամարհն իրենց ցեղը, օտարամոլ են, օտրկամտօրէն, տխմարութէն օտարամոլ են:

Այս բոլոր «վէրքերան» գարմանը «Գրական ֆօնդ»էն սպառել՝ տղայտկան պիտի թւլար։ Սմբադ ազգը իր ամէն տեսակ հիմնարկաւթիւններով, պէտք է աշխատի այդ վէրքերը բուժել։ Բայց «գրական ֆօնդ»ի գործադիր մարմինը կարող է որոշ չափով և որոշ սիստեմով՝ ճիգեր ընել հայ ընթերցօղներու թիւը բազմապատկելու համար։ օրինակ՝ չտփագանց աժան գնով մեծաքանակ ապել հայ գրականութեան ամենէն գեղեցիկ և մատչելի գործերէն ոմանք (Գամառ-Քաթիւպայի բանաստեղծութիւնները, Եղիշեի պատմութիւնը, Սրովեանի Վերը, Ալիշտնի Յուշիլը, Պարսիկանի լաւագայն էջերէն մէկ քանին, եւայլն) և տարածել ժողովրդին մէջ։ Գալով մեր «բարձր» ընկերութեան օտարամոլները գարձի բերելու գործին, գործագիր մարմինը կարող է և պարտաւոր է՝ հրապուրիչ նորութիւններ երեւան բերելով, երեւած գործերը «արժեցնել» գիտնալով, հարկ եղած «ռէքլամը» ընկելով (ինչպէս կ'ընեն ամենամեծ աղքերուն մէջ) այդ ուժացած առարկերը դէպի հայ գրականութիւնը յաջել։ Հայ ցեղին մէջ բաւական «տաղանդ»կայ և է զարգացած Հայ մեր ազգային գրականութեամբ հետաքրքրելու համար՝ պէտք է մաքարի այդ օտարամոլ Հայերուն կանխակալ արհամարհուտ կարծիքին դէմ զոր ունին հայ գրականութեան հանգէպ, պէտք է հայ տաղոնդն ու այդ գարզացած բայց անտարեր հայ տարրերը իրարու հետ շփման մէջ դնել։ Սոսոր համար՝ օրինակ՝ ի միջի այլ միջոցներու՝ կարող են օգտակար ըլլալ լու կազմակերպուած բանախօսութեանց շարքեր՝ հայ գրական հին ու նոր մեծ գրքերու, հայ արուեստի, հայ պատմութեան մասին։ տաղանդով ու կրտկով կատարուած այդպիսի բանախօսութիւններ, երբ կ'արտասահնուեին փայլուն և հրապուրիչ խօսովներու կողմէն, կարող են այդ օտարամոլներն ալ մզկի զալ ունկնդրելու, և ունկնդիր մը որ յայտնութիւնը կ'ունենայ ճշմարտապէս գեղեցիկ հայ գործի մը, անշուշտ փափաք կը զգայ ունենալ այդ գործը և յետոյ կըսկսի վարժուիլ հետեւելու իր մայրենի գրականութեան շարժումին։

Անհրաժեշտ և շատ կարեւոր չանք մը եւս կայ ընելու, այն է սուսահայ գրականութիւնը աւելի ընդարձակ և կանոնաւոր կերպով ծանօթացնել տաճկահայոց, և փոխաբերաբար տաճկահայոց գրականութիւնը տարածել ուսուահայոց մէջ։ Սոսոր համար էն առաջ պէտք է թէ՛ սուսահայ և թէ՛ թուրքահայ բոլոր գլորցներուն մէջ հիմնովին ոռբվեցնել թէ՛ արեւելեան և թէ՛ արեւմտեան բարբառները (*) և երկու եղբայր գրականութեանց պատմութիւնն իր ընդհանուր գծերով և կարեւոր դէմքերով ուսուցանել։

Այս մասին—ինչպէս և ընդհանրապէս հայ ընթերցանութիւնը բազմապատկելու համար,—ամենակարեւոր աշխիկց կարող են ըլլալ յաւ կազմակերպուած գրավանականոցները, սոսոր գիտնան հայ գրագէտին և հայ հոսարակութեան միջնե միջնորդի իրենց գերբ կատարել աւելի եռանդով, միթսոնց և կանոնաւորութեամբ, քան ինչ որ կ'ընեն մեծ մասամբ մեր ցարդ ունեցած գրականութեանցները։

Կը մնայ վերջին հարց մը, շատ կարեւոր Հայկական տաղագրութեան չորսհարիւրամեակը պէտք է տօնեն բոլոր հայերը մխասին և «Գրական ֆօնդ»ը ամենքը մխասին պէտք է հիմնեն։ Բայց արդեօք այդ հիմնարկութիւնը պէտք է ըլլայ մէկ հատիկ ամբողջ Հայութեան համար և ունենայ իր միակ գործադիր մարմինը, թէ պէտք է հիմնովին երկու «Գրական ֆօնդ»եր՝ մին Տաճկահայոց համար (ասսնց հետ հաշուելով նաեւ արտասահմանի բոլոր գաղութները), միւսը Ռու-

(*) Այս կերպ ծուլում մը՝ առ այժմ կանխակալ եւ վնասակար կը կարծենք երկու բարբառներու համար եւս։

սահմաց համար (ասոնց հետ հաշուելով նաեւ Պարսկահայերը): Անշուշտ, տեսականորէն, նախաընարելի պիտի ըլլար որ միակ «Գրական Փօնդ» մը գոյութիւն ու նենար արտող հայ ազգին համար, բայց կարծեմ թէ արտաքին պայմանները պիտի հարկադրեն մեզ հիմնել երկու «Գրական Փօնդ», միոյն կեզրոնատեղին թիֆլիզ, միւսինը Պօլիս: Պէտք է սակայն այնպէս կարգագրել որ նոյն նպատակով կազմուած այդ երկու հիմնարկութիւնները իրարու հետ կապուած ըլլամ բարոյապէս, աջակցին իրարու, լրացնեն զիրար, ու երկու կամ երեք տարին անգամ մը լինդհանուր ժողով մը տեղի ունենայ մերթ թիֆլիզ, մերթ Պօլիս, մասնակցութեամբ արեւելեան և արեւմտեան հայ Գրական Փօնդերու պատուիրակներուն, ընդհանուր հայ գրականութեան վերաբերող հարցերու վրայ խորհրդակցելու, երկու գրականութիւններն իրարու մօտեցնել, ծանօթացնել ձգտող միջոցներ ձեռք առնելու համար, և ասիկա միեւնոյն տանի առիթ մը կըլլայ Հայութեան երկու գլխաւոր հատուածներուն մտաւոր զեկավարները պարբերաբար իրարու հետ անձնական մօտիկ հազարգալցութեան մէջ գնելու:

Բարիզ

ԱՐԴԱԿ ԶՊԱՆԵԱՆ



ԺՈՐԺ ՌԵՆՏ

GEORGES RENS

Ժօրժ Ռէնս՝ Պօտէսի ու իտկառ Փօի բարբարոս ու քաղցրամռապլ դէմքերը գեղեցկացնող կամքը, կամքին ու ուժին գիտակցութիւնը ունեցող բանաստեղծ մըն է:

Գեղեցիկ տեսիլքներէ տառապազ այս հոգին անցած է այն վշտու ու ճաւկատարական ճամբէն ուրիէ քալած են Գեղեցկութեան բոլոր խաչակիրները, Գրչի բոլոր մարտիրոսները: Իր երիտասարդութիւնը տառապանքներու, զրկանքներու, բազիտումներու երկար ու տուժանելի կեանք մըն է եղած: Այդ ըրջանին մռապլ հոգեբանութիւնը տիրած է երկար տանի իր երգելուն մէջ:

Ames, reconnaissiez en moi le nautilaire

A la dérive obscure et finalement claire!

Ma voile connaît tous les vents,

Obliques, droits, à proue, à pouge,

Du levant rose au couchant rouge

— Et fit naufrage, souvent...

Հազիւ քսան տորեկան, Ռէնս կը հրատարակէ իր առաջին գործը, De Noirs et D'orsը, նոր ու կնճռատ խառնուածքի մը նրբագոյն բայց անկեղծ արտացայտութեան մը չնորհով օժտուած քերթուածներու այս հատորը ուր La Lyre